



**Գալուստ Կիլլալենկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը կը հրապարակէ
Լիբանանի իր նոր ռազմավարութիւնը**

Գայիանէ Մաժունեան կը նշանակուի Լիբանանի մէջ ծրագիրներու պատասխանատու

Գալուստ Կիլլալենկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը մշակած է նոր ռազմավարութիւն մը ուղղուած յատկապէս Լիբանանի մէջ իր գործունէութեան: Հիմնարկութեան 2019-2023 հնգամեայ ծրագիրէն (հրապարակելի 2019-ի աշնան) բխած այս ռազմավարութիւնը կը վերահաստատէ Հայկական Բաժանմունքին յանձնառութիւնը Լիբանանի հայկական կառոյցներուն, ուսուցիչներուն եւ աշակերտներուն հանդէպ, յատուկ ուշադրութիւն դարձնելով արեւմտահայերէնին:

Լիբանանի մէջ կրթական եւ մշակութային ծրագիրներու արդիւնաւետութիւնը ապահովելու նպատակով, Բաժանմունքը Գայիանէ Մաժունեանը կը նշանակէ ծրագիրներու պատասխանատու: Բաժանմունքի տնօրէն Ռազմիկ Փանոսեանի խօսքերով՝ «Շատ ուրախ ենք որ պիտի համագործակցինք Գայիանէ Մաժունեանին հետ. Գայիանէն, մասնագիտացած է մանկավարժական ոլորտին մէջ, ունի կազմակերպչական մեծ հմտութիւններ եւ մօտէն կը ճանչնայ Լիբանանահայ գաղութը. ասոնք շատ կարեւոր տուեալներ են Հիմնարկութեան համար: Գայիանէն պիտի համագործակցի գաղութի բոլոր կառոյցներուն հետ, ապահովելու Հիմնարկութեան գործունէութեան արդիւնաւետութիւնը»:

Լիբանանահայութիւնը արեւմտահայերէնի կենսունակութեան հիմնական ազդակներէն է: Գալուստ Կիլլալենկեան Հիմնարկութիւնը առ այդ կը հաստատէ իր յանձնառութիւնը օժանդակելու Լիբանանի մէջ լեզուի կենսունակութեան, կեդրոնանալով նորարար ծրագիրներու եւ երիտասարդութիւնը ներգրաւելու վրայ: Ասիկա կենթադրէ տեղական մասնակցութիւն եւ համագործակցութիւն, շօշափելի արդիւնքներ ապահովելու համար: Ուստի, իւրաքանչիւր դպրոցի փոքր նպաստ մը տալու փոխարէն, Հիմնարկութիւնը նպատակադրած է օժանդակել յատուկ ծրագիրներու որոնք Լիբանանի հայկական կրթական համակարգի անհրաժեշտ պէտքերը կը հոգան: Այս ռազմավարութիւնը հիմնուած է առկայ պահանջներուն եւ մարտահրաւերներուն, ինչպէս նաեւ Հիմնարկութեան կատարած ախտորոշումներուն վրայ: Ռազմավարութիւնը կէզրափակուի հետեւեալ նշումով՝ անհրաժեշտ է «տեսլական մը ունենալ՝ միեւնոյն ժամանակ ըլլալ իրատես. յառաջադէմ ըլլալ՝ միեւնոյն ժամանակ լաւ հասկնալ տեղոյն իրականութիւններն ու կառոյցները», որպէսի ապահովուի արեւմտահայերէնի կենսունակութիւնը եւ Լիբանանի կրթական համակարգի զարգացումը:



Ռազմավարությունը բաղկացած է հինգ հիմնասիւներէ որոնք կը կեդրոնանան՝ դպրոցներուն սատարելու, ուսուցիչներ պատրաստելու եւ վերապատրաստելու, լեզուական ծրագիրներ մշակելու ու անոնց մշակման օժանդակելու, ինչպէս նաեւ երիտասարդներու ստեղծագործական միտքն ու աշխատանքը քաջալերելու վրայ: Ռազմավարությունը կը խտանայ ուրեմն հետեւեալ հինգ կէտերուն մէջ՝

1. **Համագործակցիլ Լիբանանի հայկական դպրոցներուն հետ եւ շարք մը ծրագիրներու միջոցով օժանդակել անոնց:**
2. **Կրթաթոշակներ յատկացնել կրթութեան ոլորտին մէջ մասնագիտանալ փափաքող հայ ուսանողներուն:**
3. **Քաջալերել եւ սատարել արեւմտահայերէնով ստեղծագործել փափաքող երիտասարդներուն:**
4. **Օժանդակել արեւմտահայերէնի կենսունակութեան վերաբերող առկայ որոշ նախաձեռնութիւններու:**
5. **Օժանդակել Յատուկ կրթութեան ոլորտին:**

Հայերէնով եւ անգլերէնով ամբողջական ռազմավարությունը կարդալու համար ներբեռնել փաստաթուղթերու PDF տարբերակը:

Հայկական Բաժանմունքի Լիբանանի ռազմավարությունը պիտի կիրարկուի սեպտեմբեր 2019-էն սկսեալ: